

ւետարանչին կողմէն պատմուածքին հետ
կը ներգանակուի:

Նուրջ 63 թուականին, Ա. Դուկաս,
Պալեստինի մէջ, Բեթղեհէմ քաղաքէն ոչ
շատ հեռու տեղ մը կարգ մը վաւերական
և թանկագին վայութիւններ դիրութեամբ
կը գտնէր, Ա. Մննդեան տեղւոյն և անոր
յարակից պատմութեան մասին: Ասոնց
մէջ անտարակոյ տուալին տեղը կը գրը-
էր Ա. Կոյս Մարիամի մասին ըսուածները
ուն Մարիամ զամենայն զրանս զայսոսիկ
պահէր և խելամուտ լինէր ի սրտի իւ-
րումը (Ղուկ. թ. 19):

Ազրիանոյ կայսիր հրովարտակով, 136
թուականին Ազոնիսի պաշտամունքը հաս-
տառուեցաւ Բեթղեհէմի Ս. Մննդեան Այ-
րին մէջ, հոն քրիստոնէական պաշտա-
մունքը արգիւելու նպատակաւ:

Բեթղեհէմի Այրը և Ս. Մննդեան
տեղւոյն աւանդութիւնը, դարերու ըն-
թացքին ոչ մէջ հիմնական փոփոխութիւն
և ոչ ալ ընդհատ չունեցան, մինչեւ որ
հոն կոստանդինանի մայրը Ս. Հեղինէ
բարեպաշտ թագուհին 325 թուականին ծ-
րուազէմ գալով, ինչպէս Ս. Յարութեան
նմանապէս Բեթղեհէմի մէջ հոյակապ և
փառաւոր եկեղեցի մը լինել տուաւ: Այս
եկեղեցին Զ. զարուն մէջ Յուստինիանոս
կայսիր կողմէն հիմնական փոփոխութիւն-
ներու ենթարկուեցաւ և ներկայ Պաղլի-
քան շինուեցաւ:

Երկնքի հրետակները օրինասացու-
թեան երգերով, հովիւները իրենց երկըր-
պագութեամբ և մոգերը հրաշալի աստղին
առաջնորդութեամբ կուգան իրենց երկըր-
պագութիւնը մատուցանելու մանկացեալ
Փրկչին, որուն կեանքը կը սկսի Բեթղեհէ-
մէն ու անկէ ուկ'երթայ մինչեւ Բեթանիոյ
ամպը:

ՊԱՐԳԵԼԻ ՎՐԴԻ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

—



ԵՐԱԺԾԱԳԱՓԻՏԱԿԱՆ

ԵՐԱԺԾԱՌՈՒԹԻՒՆԸ

ՍԿԻՖԲԷՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ

(ՀԱՄԱՐԱՌՈՅ ՏԱՄՈՒԹՅՈՒՆ)

Գեղարուեստի ամենէն զգայուն և ա-
մենէն գրաւիչ ճիւղն է երաժշտութիւնը:
Այս պարագան փաստել դժուար չէ, աղբ-
ւած ըլլալով անոր հզօր աղդեցութիւնը
մարդկային բարոյականի վրայ, կինդանա-
կան աշխարհի և նոյն իսկ կարծր մարմին-
ներու վրայ:

Ներկայիս, մեր նպատակէն գուրս ըլ-
լալով թուել անոր բարերար արդիւնքներն
ու գնահատել անոր գրաւած վարկը, մարդ-
կային ընկերութեան բոլոր խաւերուն մէջ,
պիտի խօսինք միայն, իբր արուեստ և
գեղարուեստ, ազգերու և ժողովուրդներ-
ուն կողմէ ցոյց տրուած ըմբռնումի աստի-
ճանին և անոր ճիւղարուուներուն պատ-
մական և գիտական տուեալներուն վրայ:

Երաժշտութիւնը մարգուն հետ կը սկսի
և մարգուն հետ պիտի վերջանայ: Բնական
երաժշտութիւնն ու սիթմիք երաժշտու-
թիւնը որուն առաջինը՝ հոգերու սուլում-
ներով, տերեւներու շնչիւնով կամ ակեց-
քեկումներով ևն., իսկ երկրորդը՝ անիւ-
ներու ճռնիւնով, մեքնական ազմուկնե-
րով կամ թռչուններու գեղցեղանքով յա-
ռաջ կուգան, չեն կազմեր մաս այն երա-
ժշտութեան որ մարդով կը սկսի և մարդ-
կային բանականութիւնը կը ցուլացնէ հրա-
շալիօրէն:

Հին ժողովուրդներու մէջ երաժշտու-
թիւնը, անշուշտ իր նախնական վիճակով,
գնահարանութեան և կամ ուրախութեան
արտայայտութիւն մըն էր լոկ: Մովսէսի
զիրքերու մէջ կ'ըսուի թէ Յորալ հնարեց
երաժշտական գործիքներ և այդ օրաբձը
գիտութիւնը սորվեցուց երրայտական աղ-
գին: Մովսէսի օրերէն սկսեալ, մարդիկ սո-
վորեցան երգով բարերանել զնաւուած և
իր մեծագործութիւնները: Նոյն և իր զա-
ւակները օրհներգեցին երբ իշխան Տապանէն
և չուտով ծաւալ գտաւ երաժշտութիւնը

հետզհետէ աճող մարդկութեան մէջ։ Ա՛ւը որ ցրուեցան մարդիկ, տարին նաեւ իրենց հետ երաժշտութիւնը որ զգալիօրէն բար-ւոքիցան նոյն իսկ առաջին հանգրաւաններուն մէջ և այսօր երաժշտութեան հայրենիքը կը ճանչցուին Փոքր Ասիսա և Միջազիտք, մէջն ըլլալով նաեւ Պալիսա տարի։ Ս. Դրոյն մէջ ալ կը յիշուի թէ՝ կարանի ժամանակին երաժշտութիւնն ու երաժշտական գործիքներ մէծ յարգ կը վայելէին, այնպէս որ յիշեալը ցաւ կը յայսնէր իր փեսային Յակորի, որուն չուտափոյթ մէկնումին պատճառաւ չէր կարողացած զինքն առաջնորդել Տաւիկներուն և Թմբուկներուն ընկերակցութեամբ։ Իսկ Դաւթի սաղմուներութիւնները տաւիդով, արդէն ծանօթ են ամենուն։

Անցնելով հետզհետէ սահմանները այլ ցեղերու, կը գտնինք հին եզիպատացիները, Ասորեստանցիներն ու Թաղդէտացիները ուրոնք իրենց երաժշտութեան մասին գրաւոր նշխար մը գոնէ չեն աւանդոծ երաժշտական պատմութեան, ինչպէս որ ըրած են բոլոր միւս գիտութեանց նկատմամբ, աստեղագիտութիւնն, բժշկութիւնն, զմուռմւմ, ևն։ Նոյն իսկ երայական Քալմուտը որ կը խօսի ամէն բանէ, կը նկարագրէ բոլոր անցուգրձերը իրենց մանրամասնութեամբ, լուռ կը թայ երայական երաժշտութեան որպակի կամ նկարագրի մասին։ Այս կը նշանակէ թէ այդ աղզգերը, պարզապէս, բերանացի աւանդութեամբ է որ կ'ուսուցանէին իրենց երաժշտութիւնը, ինչպէս կ'ընեն, մեր օրերուն ալ արեւելեան ազգեր, թուրք, արար և պարսկի նոյն իսկ բաւական քաղաքակրթուած։ Միայն հայ ազգն է, անոնց մէջ և նոյն իսկ ամենայառաջադէմ ազգերու մէջ որ ունեցաւ իր սեպհական Զայնազրութիւնը ԺԹ. դարու սկիզբները ի Պոլիս, Համբարձում Լիմսոնեանի հեղինակութեամբ և որ կարող կը զգայ ինքինք, զրի առնելու թէ՛ Արեւելեան և թէ՛ Արեւմտեան երաժշտութիւնները։

Արեւելեան և Արեւմտեան ըսինք և զանազանցինք երաժշտութիւնը, որովհետեւ արեւելեան ազգեր ունին իրենց յատուկ ոնք ու կը ուղիթը, ունին իրենց enharmonique քառարդ ձայները և հետեւարար իրենց երաժշտութիւնները, առնելու մէջ և այսուութիւնը կոչել

տրամաբանական է։ Պարսիկներ, ի հոռոմե, երաժշտութիւնը կը կոչէին Երշանակիներու զիտուրին։ և փորձած էին զայն զրի առնել։ առ այս, հնարելով ինը զիմենտ ամբողջութիւն մը, բոլորն ալ տարբեր զոյներով և սակայն, ի վերջոյ անհետեանք թողուցին և մոռցուեցաւ։ Աւելի Մայրագոյն Արեւելեթ յառաջանալով, կը տեսնենք համատարած Զինաստանը որ ինչպէս բոլոր գիտութիւններու մէջ կանխած էր Արեւմուտքն ու անոր քաղաքակրթութիւնը, տիրացած էր նաեւ երաժշտական արուեստին։ Գիլիստոսէ 2700 տարի առաջ չինացիք արդէն չինած էին իրենց ութիւնակը (gammæ) կամ էլելը, գաղափարագրական (idéographique) նշաններով, ինչպէս որ են իրենց գիրերը զորս կը գործածեն ցայսօր։ Ունէին իրենց երաժշտական գործիքները Chengն ու Tamtamը և այլ բազում տեսակներ։ Ցարոնցիք, Աննամցիք և Թօնցինցիք եւս ունեցան իրենց գրաւոր երաժշտութիւնը միեւնոյն սեռէ և անսակէ, զորս լքեցին աստիճանաբարար։ առաջինը՝ ինչնին հետեւելով արեւմտեան քաղաքակրթութեան հսկայաքայլ յառաջդիմութեանց, իսկ միւս երկուքը ազգուելով իրենց հոգատար եւրոպական պետութիւններէն։ Դարավ Յոյներուն, բացարձակապէս ստոյդ է որ Պիւթագորասի (540 Ն. Ք.) օրերէն նոյնիսկ ճանչցած էին ձայնը (ton), կիսաձայնը (demi-ton) և սմանք կ'ըսն նոյնիսկ քառորդ ձայները և ունէին երեք սեռեր diatonicque, chromatique և enharmonique։ Անոնք Փիւնիկեցիներէն ըստացած ծանօթութիւնները հետզհետէ ընդլայնելով կազմեցին իրենց gammęը որ կազմուած էր, իր սկզբնական ձեւին մէջ, և ուլար քնարի վրայ (lyre), si-mi-la ձայներով, իրերայշորդ ձայներ, սուրէն գէպի թաւը գացող և կազմուած երկու ձայնէն և մէկ կիսաձայնէն, ըստ փիւնիկեան զրութեան։ Իսկ անջատ ձայներու դրութիւնը կը կիրարկուէր քառալար քնարի վրայ և, ուղարկուէր գույներով, կրկու ձայրագոյնով և կուտար օւեար, գարձեալ Փիւնիկեցիները մէկ լարի յաւելումով և երկու տերաօրծներու միացումով։ Եւ երբ զրի առնել ուղէին իրենց եղանակները՝ կը գործածէին իրենց այբուբէնի տառերը։ ձեւափոխուած, պառկած կամ ըրջուած

ձեւերով, զորս տակաւին կը գործածեն իրենց եկեղեցական երաժշտութեան մէջ: Եւ սակայն, կը կարծուի թէ, երաժշտութիւնը գրի առնելու գաղափարը Եղյներէն առաջ Հնդկաստանի մէջ ծնունդ առած է: Հինտուները կը նշանակէին իրենց գամեերուն ուժերը սահնաքրիտեան նշաններով. Կ'ըսուի նաեւ թէ՝ ասոնք ունէին տեւողութեան նշաններ ալ. բայց, դարերու գլանը ճղմեց և ոչնչացուց շատ բաներ, քաղաքակիթութեան հակոտնեայ դիրքի մէջ գտնուող ազգերէ և այսօր Հնդկաստանի բնակչութիւնը չէ պահած նոյն իսկ յիշատակ մը անոնցըէ:

Անցնելով Արեմսեան երաժշտութեան, յետ քրիստոնէական ժամանակներու ծընունդ է ան: Թէեւ Հնովդյանից նախաքրիստոնէական շրջանին ունէին իրենց երաժշտութիւնը՝ չաստուածներու նույիրուած և նումա Բոոմբիլիուս թագաւորին կողմէ արտօնուած էին երգելու փառարանական աղօթներ Հնովդի փողոցներուն մէջ, ձօնուած իրեն անուան, երկինքէն ինկած նույիրական Ասպարով շրջագայելով. ուրիշներ՝ արտօնած հանդէսներու և յուղարկաւորութեանց առթիւ թէ՝ ձայնական և թէ գործիքան երաժշտութիւնը փողերով և սրիններով. բդելիներ ալ՝ Արւելքիսուս և Լիսինիոս (363 Ն. Բ.) ստեղծած էին թատերական երգ-խաղեր՝ զըւարացնելու հրամար չաստուածները. առկայն, երբ Սիկիլիոյ նուանումով ձեռք անցուցին միծ թուով տաւզահարներ և Յունաստանն ալ գարձուցին Հոովմէական նահանգ մը, աճեցաւ ու զարգացաւ իրենց մէջ անհամեմատօքն երաժշտական նաշակն ու արտօնութը:

Ուստի, յանձնելով պատմութեան, Ներոնի (67 Յ. Բ.) մուտքն ի Յունաստան, երաժշտներու և նուազածուներու հրեք հազարոց բանակով մը, կ'անցնինք Քրիստոնէական Շրջանի երաժշտութեան որ հիմունքաւ Ս. Ամբրոսիոսի (340-397) կողմէ յունական չորս ձեւերու (mode) Վըրայ. Dorien, Phrygien, Lydien, Mixolydien որոնք կրկուեցան բուն ձայներ, (tons authentiques): Իրմէ կըրջ, Մեծն Գրիգոր (540-604) իր կողմէ հաստատեց չորս ձեւեր եւս, նոյնպէս յունականէն առնելով, Eolian, Hypophrygien, Ionien և Hypomixo-

lydien, զորս կոչեց կողմ ձայներ (tons plaignaux) և կերցնելով յունական tétracordeի զրութիւնը՝ միացուց բուն և կողմ ձայներ և կաղմեց եկեղեցական ութը եղանակները: Առաջին եղանակը կը սկսէր թէ համապատասխան ձայնով և կ'երթար մինչեւ իր ութերորդ ձայնը՝ octaveը բարձր թէ. Երկրորդը կը սկսէր Ա.ին հինգերորդ տարին լաէն և կ'երթար մինչեւ իր octaveի լա. Երբորդը կը սկսէր թէ նախորդին հինգերորդ տարին մանակն ու կ'երթար մինչեւ իր octave և այսպէս յաջորդարար կը կազմուէին շատթերը: Մեծն Գրիգոր որոշելու համար այդ ութը ձայները իրարմէ, ըստ որով տակաւին գոյութիւն չունէին do, թէ, մի, եւն. անունները, անուանակոչեց զանոնք լատին ալփաբետի առաջին եօթը տասերու անուններով ա, բ, շ, դ, է, ի, ց սրոնք, գեռ եւս, արդի երաժշտութեան մէջ ալ իրենց գերն ունին, մանրագիրները տիեզեր ցուցնելու իսկ գլխագիրներն ալ մայeur ցուցնելու պաշտօնով:

Բայց, յետագային, Միջին գարու մէջ, մենք կը տեսնենք գործածութիւնը ուստի (**) կոչուած զանազան ձեւերով նշաններու որոնք երկար շրջան մը գրաւած են և նոյն իսկ մեր նարականի մէջ ալ մուտ զտած են ԺԲ. գարուն Խաչատուր Վարդապետ Տարօնեցիի կողմէ, քիչ մը բարեփոխուած ձեւերով, ձեւեր՝ իրեւ զանազան հղանակաւորութեան կամ տեսողութիւններ ցոյց տուող որոց նշանակութեան մասին հմտւած բանասէրներ ի զուր վատակիւէ յեայ սա սրուման յանգած են թէ՝ անոնք, հաւանաբար, բարունական շրջանների մնացած՝ հղանակաւորման նըշաններ են. որնացմէ երկու համին գործածութիւնը կը տեսնեմ տակաւին նորացյն երաժշտութեան մէջ. (Ը) grupettoն որ քանի մը ձայներու հաւաքական ուլորումը ցոյց կուտայ և (***) trembleն որ կը գորզդացնէ այն ոտեղ որուն վրայ որ կը գրուի: Ի վերջոյ սակայն, այդ ուստի բախուանակութեան մէջ, (Ը) grupettoն որ քանի մը ձայներու հաւաքական ուլորումը ցոյց կուտայ և (***) trembleն որ կը գորզդացնէ այն ոտեղ որուն վրայ որ կը գրուի: Ի վերջոյ սակայն, այդ ուստի բախուանակութեան մէջ, (Ը) grupettoն որ քանի մը ձայներու հաւաքական ուլորումը ցոյց կուտայ և (***) trembleն որ կը գորզդացնէ այն ոտեղ որուն վրայ որ կը գրուի: Ի վերջոյ սակայն, այդ ուստի բախուանակութեան մէջ, (Ը) grupettoն որ քանի մը ձայներու հաւաքական ուլորումը ցոյց կուտայ և (***) trembleն որ կը գորզդացնէ այն ոտեղ որուն վրայ որ կը գրուի:

(*) Ասոնց մասին խօսւած է «Սինա» մէջ, 1947 Մարտի թիվ:

թըներու (բ) և losangeներու (Փ) նօթագըրը ութեամբ է որ կ'երգուին լատին եկեղեցական հղանակները (plain-chant), առաջնորդուած երկու բանալիներով ու ե ու չորս զիծերէ կազմուած որթէի մը վրայ որուն յշացումը, ըստ սմանց, Կուր տ'Արքցցօ, Ժմկ. զորու խտալացի սարկաւագի մը կը վերագրեն, սասոյք է որ անիկա ձայներուն անունները պատաւ աւ, ուն, ու են. սակայն զիծերու գաղափարը շտա հին ատեններ գոյութիւն ունէք, ինչպէս վերել յայտնած ենք Թիրեւս, աւելորդ Հ'ըլլար յայտնել նաեւ թէ՛ Կուր տ'Արքցցօ ձայներու վերոյիշեալ անունները առաւ Ցովհաննու Մկասչի ծօնուած օրներգի մը իւրաքանչիւր տողի առաջին վանկերէն որ սովոր կը սկսի և որ ժօն փոխուած ֆ ժջ. դարս կիսուն:

Եւ այսպէս, ժամանակի ընկերացքին գիծերը հինգի բարձրանալով և նօթերուն ձեւերը բարեփոխուելով երաժշտութիւնը սկսու հսկայացալ յառաջդիմելու Pierluigi Palestrina (1525-94) իր ժամանակի ամենամեծ համարը կը համարուի իրեւս ստեղծողը զուտ եկեղեցական ոճին զոր ծայրագոյն կատարելութեան հասցոց և տիպոր հանդիսացաւ ուսկեւ մշակող:

Փոփոխման շրջաններէն (signes d'altération) հեմոլը գոյսթիւն ունէր արգէն թ. դարուն, ծիւը ժ. կարուն, եօւթեը ժ. զարուն կիսուն և իւրաքանչիւր ոտեւ համապատասխան լուսթիւնները (silences) ժ. կարուն է որ ննարուեցան, իսկ դուե ծիւներու և դուե հեմոլներու գործածութիւնը նոր ժամանակներու ծնունդ է: Եկեղեցական այս ոճը մէկ կողմէ թափ առաջ՝ հրաշալիքներ արտադրելու ետեւէ միւս կողմէ սկսան ծաղկի թատերական և բանաստեղծական ոճերը օրոնց արդասիքը կը վայելէ այսօր ընդհանուր մարդկութիւնը, ասսուածացներու աստիճան յարգելով անոնց հեղինակները:

Ա. — Եւ այսպէս, ժամանակի ընկերացքին, կատարելագործուած Արեւմտեան երաժշտութիւնը կը տեսնենք այսօր հիմնուած երկու ձեւերու (mode) վրայ մայeur և mineur, որոնք կը զանազանուին իրենց tierceներու և sixteներու տարբերութեամբ. ըստ որում մայeurներունը տուուր կ'ըլլան հսկ միներգներուն կակուր:

Բ. — Իւրաքանչիւր հղանակ (tonalité) իր որու գամմէն կը ճանչցուի և իւրաքանչիւր գամմե միեւնոյն կազմութիւնն ունի, ըստ իր պատկան ուօքին: Եղանակները իրենց ընթացքին, հանգուանները ունին իրենց համապատասխան տեսք հերկորդը հակերածշտական (antimusical), ուստի և անգուագործիլիր:

Գ. — Եղանակները ձայն երկուքով բաժանական է (diatonique), ունի նաև chromatique և enharmonique ձայներ ալ. որոնց առաջինը պատահական իսկ երկորդը հակերածշտական (antimusical), ուստի և անգուագործեամբ:

Դ. — Եղանակները ընթացքին, կրնան դրացիք եղանակներով (ton voisin) ալ ճնշանաւ և վերագանձաք և կամ բոլոր բարին փոխանցուի (modulation) անմանց:

Ե. — Արեւմտեան երաժշտութիւնը ունի իր (rhythmique) գլուխան գրութիւնը. իր գլուխոր չափերն են՝ $\frac{4}{4}$, $\frac{3}{4}$, $\frac{2}{4}$ ևն. որոնք երկու քով բաժանական (binaire) են, իսկ $\frac{6}{8}$, $\frac{7}{8}$, $\frac{12}{8}$ ևն. երեքով բաժանական (ternaire)։ Վերջապէս, սահմանաւորուած է, ըստ կարեւոյն, իր ընթացքը մետրոնոմի գրութեամբ։

Արեւմտեան երաժշտութեան գլխաւոր այս գիծերը որոնք ծանօթ են երաժշտութեամբ զարգողները, հու համաստակի պարզցնենք՝ բարզատութեան գնելու համար Արեւելեան երաժշտութեան գլխաւոր ներկայացուցիչ Թուրք-Արաբ և Պարսկական կամ կառուններու և տուեաներու հետ որ, ինչպէս ըստ անգիր գպրութեամբ կը հասնի մէկի և ժիթ. զարու սկիզբներն է որ լոյս կը տեսնէ «Հայ Զայնագրութեան» հնարումով և ի պատիւ մեր ցեղին, ի վիճակի ենք յայտարարել թէ Արեւելեան հոչուած այդ մեծ ճիւղը երաժշտութեան, այսօր միայն և Հայ Զայնագրութեամբ է որ կրցած է ծանօթացնել ինքովինք և պարտագրել զայն մշակողները՝ գործածելու հայ Զայնագրութեանը, «Համբառում Նութաք» իր հեղինակին անունով: Վերջինը, սկսան թէւ արեւմտեան ոտեւրով ալ փորդ ձիկ, սակայն առջնոյն զիւրութիւնը չգտնելով՝ նախապատութիւնը կը մնայ տակաւին Հայ Զայնագրութեան վրայ:

Ն. Յ. ԽիթՏԱՎԵՐՏԵԱՆ